

և բանջարեցները, Միայն հարուստներու բաժինն էր մանզելը:

ՃԱՇԱՍԵՂԱՆՆԵՐԸ

ՀԻՆ ՀՐԷՒՑ ՍՈՏ



Ճաշանկանները շատ են են՝ մարդկային պատմութեան շաբի: Առանց մասնելու անոնց ուսումնաբութեան մէջ, խօսինք համառօտիք ըշրէից ճաշամատեանը, կերակրութեանը, Սեղութ բազմելու կերպին և ճաշատղութեանը այլ և այլ ենակներու մասին:

1. Ճաշամատերը. — Ճաշերը ցոյց տառող երրայրական թաները չունին ժամերը հզող և էջդիմ բացատրութիւն: Սարը Գիրքը կը իշխառակէ կետուում եւ երեխյան տղաները (Դնկ, ԺԲ. 8. ԺԹ. 1. 3. Հոռովթ թ. 14. Գ. 7): Հաւասարապէ կարենութիւն սանէին այլ երկու զգիւթառը սեղանները, վաճակը մը կրծքին ալ հրաւերներ կ'ըլլային (Պակ. ԺԹ. 12): Յարուցեալ Փրկիչը Տիբերական Խովի եզերքը ճաշ մը պատրաստեց իր աշակերտուուն, որուց աշխատած էին ամբողջ գէշերը (Տոփ. Ակ. 9-12): Նոյնպէս առանց մը թիսուս անօթեցաւ եւ պատուց քաղել ուզեց թշենիէն (Մատթ. Ակ. 18-19): Արեւելքի մէջ, սակայն, քիչ կ'սւանու ովորաքարը կէսօրէն առանց վրանամատկներն ու քրծքանութեանը կոտր մը չըր հացավ կը բաւականանան, ինչ քաղաքաններու մէջ սովորութիւն է բան մը շառնել բացի հացի 25-30 կրամ պարանական բաւարէիք մը ևս սուրէն՝ առանց հացի: Վարժարաններու մէջ նոյն իր պատրաք մնան չեն իրունիւ առանուան նախանձչի մասին կը թուուի թէ ի հնումն Հրեանները ժուժակալ էին կէսօր առաջ: Կը կարգանց ժողովուի իր կրծքին մէջ. «Վա՛ քեզ, քաղաքան, որոյ թագուար քա մանուկ է ի իշխան քա ընդ առաւսու ուսեննու: Ես սակայն կէսօրէ առաջ բան մը չուտեւը ժոմապահութիւն չէր համարուեր:

2. Կերակրու անսակները. — Անսպատին մէջ երրայրեցիք կարօցացն նկիպուսու կերակրուները — միսի կաթսաններ, հաց, ձուկ, վարունկ, սեիթ, պասու, սախ, զորու առատորէն կը վայերէնին գնանմի երկրին մէջ (Ելք ԺԹ. 5): Համանելով Պաշտամին, որ արցանաբարթեան կոզմի միջակ երկիր մըն էր, անոնց սակավապես եղան, ինչպէս էին նաևապեսան շրջանի իրենց նախանձչայրերը: Սակայն Հրեանները կը սիրէին կերակրուները համամել ոչ միայն աղոլ, այլ նաև չամանով, զինձով, անիսոնով, անանուալով, փեղենայով ու կապարայով: Իրենց ճաշապացակը կը կազմէին՝ հաց, աղած ձուկ, կաթսանդէններ, ձու-

3. Անդան բազմելու կերպը. — Ճաշէն առաջ ձեռքերին կը լուային ոչ միայն իրրի պայման օրինական մաքրութեան, այլ նաև որովհետեւ տասոց մատերը պատառապաղու տեղ կը ծառայէին: Ընտանիքին հայրը սեղանը կը սկսէր ու կը վերջացէր աղօթքով մը, որ սովորական ուրերք կարճ կ'ըլլար, իսկ շարաթիթ և տաներու նախնիքաց օրերը՝ երկար: Այս վերջին պարագան լուսական զարդար կամ զարդ հացին կամ իրին կերպակորի այլ եւ այլ սեղաններուն համար: Օրինաց վարդապետներուն համաձան՝ այն որ կը մասնայ աղօթէլ սեղանի ատեն, պարտաւոր է յուրաքանչիւ աղօթէլ՝ ցորչավ տակարին ստամբուրին մէջ է կերպակոր:

Առաջնորդ սովորութիւն էր նստած ճաշէլ, բայց ետքէն սկսան տարածուիլ բազմացներու կամ սիրանական վրայ, մասնաւանդ բարեկեցիկ ընտանիքներուն մէջ: Կերակրուները կը մատուցուէին սեղանի մը վրայ:

Հացը, որ պէտք էր ըլլար շատ նուրբ և տարածուն ու կահուզ՝ յարեւածան այսօրուան Արարաներու լուաւշին, թէ՛ պիտակի եւ թէ զզակի տեղ կը ծառայէիք: առաջ կ'առանէին կերպակորը միակ ամակ մը, ուսիւղ կ'ուտէին բուղուր սեղանիցները միասին: Խնապէս չկամ չկամ կամ ուրիշ ու եւ է գործիք: ձեռքերով կը կատարութիւն անոնց պայունուն Ալբեւելքի մէջ, կը գէր ու զեզիք մը, ամէն ուրի մատերը կը գործածէ և ուզզակի թշնանուի ամանէն կ'առնէ իր պատառը ու բիշնին կը տանի այնպիսի պատառան ու բիշնին մէջ ու բնաւ մեռացնութիւն լ'ըներ միւս սեղանակիցներու առջնորդ մասին»:

4. Ճաշասեղաններու այլիւայլ անսակները. — Սովորաբար ընտանեկան սեղանով մը կ'աւարտէր թիմառութեան արարութեալւայ: Ան լուսները ու խաղաղական ողն մը ընծածած էին՝ պարտաւոր էին քահանային թողուլ զնուուած կենացնինին աշ զիստը, կուրծքը եւ մէկ ուսւը, Մնացնելով նոյն օրն իսկ ճաշասեղան մը կը կազմէին: Դամենալ ճաշասեղան մը կը պարագաներին իրենց քերցերու տանանորդները ընծայաբերելէ իշտոյ: Սեղան մըն ակ զոր պարտաստին ի յիշատակ մեռնուց, բայց ոչ կոպապաշտիմաններուն նման, որոնք մեռանընդուռն կ'ընծածէին կերակրուները: Ամենէն սեելի հանդիսաւոր էր զակական ընթրիքի սեղանու՝ անոր հետ կապուած օրինական ծէսէրուն պատճառաւ(*):

Հայացուց Մ. Ա. Ն.

(*) Զատկական ընթրիքի նկարագրութիւնը տե՛ս Սին. 1932, Զ. Տարիի, իրես 101: